

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԴԵՐ

**Ա. ՑԱԿՈՒՄԵԱՑ ՎԱՆՔ, ԵՐՈՒՍԱԼԵՄ
(ԺԴ. - ԺԷ. Դար)**

23. — Գրիգոր Դանձակեցի, Պարոներ, 1613—1645. — Ննած է ժջ. Դարու երկրորդ կիսուն սկիզբները մօտառարակէս, Դանձակի Սպիտակաշնչն գիւղին մէջ : Հայրը կը կոյուէր Մարգր, մայրը՝ Թուրքանտա: Փոքր աղայ հասակին թոնիրի մէջ կիյնայ բայց այրելէ կ'ազատի. ատոր համար ծնողը զինքը նուէր կը խոստանան երուսաղէմի:

Ննողը՝ կանուխ կը վախճանին: Գրիգոր՝ քահանաներէն եւ ազգականներէն կը լսէ ծնողըին բրած, ուխտը եւ կը փութայ կատարել զայն: Երուսաղէմ կու զայ այլ ուխտաւորներու ընկերանալով եւ ուխտը կատարելէ ետք կը դառնայ հայրենիր:

Երբ զեռ նորահամա երիտասարդ էր, կը ստիպեն զինքը որ ամուսնանայ: Բայց ինքը յիշելով ծնողըն ուխտը, կը հրաժարի ամէն բանէ եւ նորէն երուսաղէմ կը դառնայ 1681ին, եւ ժամանակ մը կը ծառայէ Ս. Քաղաքին մէջ:

Ապա ուխտի կ'երթայ Հռոմ, Ս. Պետրոս եւ Ս. Պողոս Առաքեաներու գերեզմաններուն: Ուխտը կատարելէ ետք կը վերադառնայ, եւ կը մտնէ Կարկառոց Պետրոս վարդապետի աշակերտներուն կարգին: Կարկառոցին տեսնելով Դանձակեցիին հոգեւոր քարութիւնն ու մարմնաւոր ընդունակութիւնները՝ Երուսաղէմի կարգ մը գործերուն վերակացութիւնը իրեն կը յանձնէ: Գրիգոր իր զանասիրութեամբ եւ ամէն կոյմ կատարած զիմումներով բաւական կը թեւեցնէ Երուսաղէմի Աթոռին վրայ ննշող մտահոգի պարտքերը:

Գրիգորի յաջողակ գործունէութիւնը տեսնելով Պետրոս Կաթողիկոս սարկաւագութեան աստիճան կու տայ իրեն, եւ Հայոց մեծ ամենաներն ու Երուսաղէմի Դաւիթ արքեպիսկոպոսը իրեն կը յանձնեն Երուսաղէմի բոլոր հոգերը:

Գրիգորի առաջին գործերէն մին կ'ըլլայ Ս. Փրկի Վանքին եւ պարիսպներուն ամրողական նորոգութիւնը (1604): Այդ

ժամանակ կը ծառայէր Ա. Յարութեան մէջ իրրեւ լուսարար (1606): Ծուստով կը նորոգէ նաեւ Ս. Հրեշտակապետաց վանքը (1608), եւ Ս. Յակոբը պարտքերէ կ'ազատէ (1610):

Գրիգորի զինարար աշխատանքը եւ խստակրօն կենցաղը, ինչպէս նաեւ անվեհներ ընթացքը հակառակորդներու դէմ, այնքան կը գնահատուին, որ ամէնքը կը միաբանին, Դաւիթը առաջնորդութենէ կը հաննեն եւ Գանձակեցին բահանայ օձելով կը դնեն անոր տեղ: Եեռնազրութիւնը եւ վեղարի տուչութիւնը կը կատարէ Կիրիկոյ Կաթողիկոս Յովհաննէս Անթէպէցին (1610):

Գրիգոր Երուսաղէմի առաջնորդութիւնը ստանձնելով կը շարունակէ իր շինարարական եւ բարեկարգչական աշխատանքները: Իր համբաւը խանդավառած էր ամբողջ ազգը, եւ ահա Ս. Էջմիածնի աթոռակից կաթողիկոս Աւետիսը կը փութայ Երուսալէմ եւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ եպիսկոպոս կը ծեռնադրէ ազգին ընտրեալը (1613, Ապրիլ 6):

Գրիգոր Պատրիարք նոր թափով գործի կը լուիի, Ս. Յակոբեանց Վանքը ամրողովին կը նորոգէ, գրաւի գրուած թանկագին զգեստներն ու անօթները կ'ազատէ (1614), Ս. Փրկի գերեզմանատան սեփականութեան դատը կը շահի, Ս. Ծննդեան Այրին մէջ Հայոց իրաւունքները կ'ապահովէ (1615):

Այդ օրերուն Երուսաղէմ այցելող Լեհացի Սիմէոն Դավիթը հիացումով կը նկարգէ զայն իրրեւ Ալյո մեծ, յաղթանդամ եւ հսկայածեւ, սրբամնեալ եւ եօթնարփի շնորհօթ լցեալ . . . :

Գրիգոր Բեթղեհէմի Ս. Ծննդեան Վանքին եւ եկեղեցիին մէջ Հայոց սեփական բաժինը կը նորոգէ, վանքը կ'ընդգրածակէ եւ կը նոխացնէ նորանոր շինութիւններով (1621): Հայոպակորդներու ընդդիմութիւնը խափանելու համար կ'երթայ կ. Պոլիս (1621) եւ հրամանագիր մը կ'առնէ Օսման Բ. սուլթանէն:

Յամարի համրով Հայաստանէն եկող ուխտաւորներուն իրրեւ իշեան Հոգետուն մը կը շնիէ Հալէափի մէջ (1624): Նոյն նպատակով կը նորոգէ եւ կ'ընդգրածակէ Դամասկոսի Ս. Սարգիս Վանքը:

ւ. Յարութեան վերնատան մէջ երկրորդ Գողգոթայի մատուռը կ'ընդարձակէ երեք կամարներ առնելով Հատիններէն, և փոխարէնը անսաց տալով երգեհոնին կից երկու խուցերը եւ սՊարտէզորն վրայի երկու կամթեղներէն մին (1632):

Ա Մոազատկի վէճնին առիթով Հայոց իրաւունքները պաշտպանելու համար կ'երթայ Հալէպ, ուր Մեծ Վէզիրը կը գտնուէր այն տահեն (1634): Անկէ կ'անցնի Համիթ, տեղույն հայերէն նպաստ հաւաքելու յօգուտ երուաչէմի Աթոռին:

Էջմիածնի Փիլիպպոս եւ Սիսի Սիմէկն Կաթողիկոսներուն միջեւ ժանր վէճներ կային. Գրիգոր Պարոնտէր կը միջամտէ հարթելու վէճները, եկեղեցական անկարգութեանց առաջարբ առնելու համար (1638):

Պէտքանակ զիւղին մօտ կը գնէ այժիներ եւ ձիթատաններ (1641), որոնք այժմ ծանօթ են իր - Պարոնտէր - անոնով:

Ս Յակոբեանց Վանքին մէջ շինել կու տայ Ցորենաթաղն ու Շորաթաղը:

Ա Իր բազմարդին եւ սրբանուէր կեանքը կը կնքէ 1645, Սեպտեմբեր 10ին, եւ մարմինը կ'ամփոփուի Ս. Փրկիչ Վանքին գաւիթը: Իր անունը անթառամ՝ պարծանք մըն է Հայ երուազէմի պատմութեան էջերուն վրայ:

24. - Աստուածառուց Տարօնեցի, 1595 ՞ - 1670. - Ծնած է ԺԶ. Դարու վերջիրը Ռւսումը ստացած է Զնրուցի Ցովհաննէս Վարդապետի մօտ: Հեզարարոյ անձ մըն էր, երեւելի իր ճգնազգեաց Վարքով: Գրիգոր Պարոնտէրի մահէն ետք անոր կը յաջորդէ 1645ին: Յաջորդ տարին (1646) Գրիգորի Սիմէկն Կաթողիկոսը Երուազէմ կու գայ եւ «ամենայն աշխարհի հաւանութեամբ Աստուածատուր Վարդապետը կը հաստատէ Անոաջնորդ Սր. Երուազնամայ»:

Աստուածատուր Պատրիարք իր կարգին կը նորոգէ Ս. Հրեշտակապետաց Վանքը (1649) եւ Ս. Յակոբեանց Տաճարը, որուն նոր բնմին օրինութեան հանդէսը կը կատարուի նոր կիրակի օրը (1652):

Երուազէմի մէջ Ազգային Եկեղեցական մեծ ֆողով մը կը գումարուի 1652ին, մասնակցութեամբ Ս. Էջմիածնի Փիլիպպոս եւ Սիսի ներսէս կաթողիկոսներուն եւ բազմաթիւ նոգեւորական եւ աշխարհական

երեւելի անձնաւորութեանց; Եւ կարեւոր կանոններ կը հաստատէ ապօբէն գործերու առաջը առնելու համար:

Աստուածատուր Պատրիարք Ս. Յակոբի իրաւունքներուն պաշտպանութեան համար կը ստիպուի Կ. Պոլիս երթալ երից (1653, 1666, 1668):

Տարօնեցի Պատրիարքը խռովայոյզ շրջանի մը տափանապներով տառապելէ ետք) յառաջացեալ տարիիրով կը վախճանի 1670-, Դիկսեմբեր 7ին, եւ կը թաղուի Ս. Փրկիչ եկեղեցին գաւիթը:

25. - Եղիազար Հռոմէկայեցի, 1610 ՞ - 1691. - Եղիազար Կաթողիկոս ծնած է Հռոմէկա, Անթէպի մօտ, եւ այդ պատման կոչուած է Անթէպցի: Իր ուսումը ստացած է Պնրուցի Ցովհաննէս Վարդապետի մօտ (+: 1643), որմէ առած է Վարդապետական աստիճան (1641): Եպիսկոպոս կը ծեռնադրուի Ս. Էջմիածնի Փիլիպպոս Կաթողիկոսէն (1647), եւ երկու տարի (1647- 1649) կը պաշտօնավարէ իր բուե Առաջնորդ Արդնի Բարձրահայեաց Ս. Աստուածածնի Վանքին: Ապա, Աստուածատուր Պատրիարքի օրով, կը տաննենք զինքը իրրեւ պատրիարքական փոխանորդ երկիցս, 1649 - 1650 եւ 1656 - 1663: Յաջորդ տարին Թուրքիոյ Հայոց Կաթողիկոս կ'օծուի Հալէպի մէջ, Կիլիկիոյ Խաչատուր Կաթողիկոսի ծեռորով (1664): Կը հաստատուի Երուազէմ եւ իրրեւ պատրիարք կը գործէ 1666 - 1681, ուր կը Փայլի իր շինարարութեամբ. յատկապէս յիշատակելի են Աբղամի ամրակառոյց շէնքը, Ս. Յակոբեանց Տաճարին արեւմտեան Կողմը, եւ Ս. Էջմիածնի Եկեղեցին՝ նոյն Տաճարին կից հարաւային կողմէն: Եղիազար Հռոմէկայեցի, կը վախճանի Ս. Էջմիածն 1691ին, ուր գացած էր 1682ին որպէս Կաթողիկոս Ամենայն Հայոց:

26. - Մատիրոս Ղրիմեցի, 1605 ՞ - 1683. - Մարտիրոս Պատրիարք ծնած է Ղրիմ ծէ. Դարու սկիզբները, Թոխաթեցի ծնողներէ, որոնք կը կոչուէին Գրիգոր եւ Խաթուն: Իր նախանական ուսումը ստացած է հայենակից եւ գաղթական Թոխաթեցի Ստեփանոս Երէցնէն, Ղրիմի Ս. Խաչ Վանքին մէջ (1616 - 1620): Պաղթականներէն ումանք 1621ին Կաֆայէն կը վերադառնած

Թոխաթ. անոնց մէջ էին նաև Մարտիրոսի ձևազները, որոնք պինքը կը դրկեն Նրուսառ դէմ, ուր կ'աշակերտի Տարօնեցի Աստուած ծաղուոր Վարդապետին եւ կը ծեռնադրուի արելայ. Դաւազանի իշխանութիւն կը ստա՞նայ կ. Պոլոց մէջ, 1668, Սեպտեմբեր 28ին, Երուսաղէմի Աստուածանուուր Տարօնեցի Պատրիարքէն, միջնորդու թեամբ Անթէ ացի Եղիազարի: Կաֆայի վրայ եպիսկոպոս կը ծեռնադրուի 1669ին, Յակոբ Ջուղայեցի Կաթողիկոսէն, Ս. Հքմիւսմէնի մէջ:

Հրմեցի գլւաւուր պաշտօնավարութիւնները եղած են. Առաջնորդութիւն Կաֆայի (1657 - 1665), Պատրիարքութիւն կ. Պոլոց (1659 Մայիս + 1660 Նոյեմբեր), Պատրիարքութիւն Երևանացէմի, Նախ իրերեւ աթոռակից կամ փոխանորդ (1665 - 1670) եւ ապա առանձին (1677 - 1678): Երուսաղէմի վերաբերեալ գտաի մը համար կը կանչուի Ազգիանուապոյի: Վերադարձին կը վախճանի Ծգիառոսի մէջ, 1683, Օգոստոս տոս ճին, եւ կը թագուի Դաճրէի Ս. Սինաս մատուաք:

Մարտիրոս Վրդ. ունեցած է գրական որոշ հակում: Իր տատօնաւորներուն հաւաքածոն, հանգերծ ուսումնասիրութեամբ, ի լոյս ընծացած է Ա. Ա. Մարտիրոսին, 1668ին, Երեւան: Իր կարգ մը Երկարաշունչ առաջարափութիւնները կը մնան անտիպ:

27. - Յովինանէն կ. Պալմեցի. + 1697 « Սնած է ժէ. Դարու Ակիզբները: Որդին էր Անգրէան բանայի ծի Յուղիտայի: Երուսաղէմ եկած է 1642ին եւ նոյն տարին սարկաւագ ծնունդրուած է Պարոնաէր Գրիգոր Պատրիարքէն: Խեղակերտած է Տարօնեցի Աստուածանուուր Վարդապետին, ուրուն ծնորդ եւ արելայ օծուած է 1651ին: Պատրիարքական Աթոռ բարձրացած է 1655ին: Իր յիշատակելի գործերէն են Ս. Փրկի Վանքին նորոգութիւնը եւ պարիսպներուն բարձրացումը (1692), եւ Ս. Յակոբի Վանքին հարաւային կողմը գտնուող ընդարձակ գետնի մը գնումը (1693): Այդ գետնին վրայ հնատագային շինուած են Պախնէ Թաղը Զամ թաղը, մեմարան - Թանգարանը, Ս. Թարգմանչաց Կարքարանը, եւ Կիւլպէնկեան Մատոննադարանը:

Վախճանած է 1697, Փետրուար 17ին, եւ թագուած Ս. Փրկի Վանքին գաւիթը:

28. - Մինաս Ամդիցի, + 1704. - Սնած է ժէ. Դարու Երկրորդ բառորդին ակիզբն ները մօտաւորապէս: Որդին էր Առաքելի (+ 1678) եւ Հոփիսիմէի: Աշակերտած է Ընդուշչիցի Մարկոս Վարդապետին եւ գաւազանի իշխանութիւն առած է 1665ին. Եպիսկոպոս ծեռնադրուած է Եղիազար Կաթողիկոսէն, Ս. Յակոբի մէջ, 1666ին: Ամդեցին Զրուշի Վանքը կը գտնուէր 1680ին, ուրիէ Երևածաղէմ եկած է 1681, Փետրուար 10ին, եւ իրեւ հետեւորդ Եղիազար Կաթողիկոսի մեկնած է Էջմիածին:

Ան եղած է Մայր Աթոռոյ Նորիրակ Եղիուղոյ եւ զրգականներուն, 1682 - 1684: Ապա դարձած է առաջնորդ եւ պաշտօնավարած է անդ 1688 - 1689: Երկու տարի էջմիածին կենացէ ետք անցած է կ. Պոլիս եւ ընտրուած է Երուսաղէմի Պատրիարք:

Այդ հանգամանքով ժամանած է Երուսաղէմ 1692ին, եւ մնացած է մինչեւ 1695: Ապա դարձած նամբայ ելած է գէտի Մայր Աթոռ: Երկու տարի նոն անցընելէ ետք դարձած է կ. Պոլիս 1694ին, եւ նոն մնացած է մինչեւ 1701: Նոյն տարւոյ Սեպտեմբերին վերցիրը վերադարձած է Սուրբ Քաղաք եւ Կարճատեւ պաշտօնավարութենչ յետոյ վախճանած է 1704, Նոյեմբեր 24ին, եւ թաղուած է Ս. Փրկի գաւիթը:

Մինաս Պատրիարք յօրինած է 1696ին Ազգարանութիւն Թագաւորաց Հայոց գիրքը, որ ապուած է Երկիցս, 1735ին կ. Պոլիս, եւ 1670ին Էջմիածին: Իր Օրագութիւնը (1680 - 1704) կը մնայ անտիպ (Աթոռ: Ս. Յիւ 1316):

Ամդեցի մահէն ետք Ս. Աթոռը թափուր եւ ախուր վիճակի մէջ կը մնայ ատամնակ մը տարիներ:

29. - Գրիգոր Երեւանցի, Եղիայակիր. 1670 - 1749. - Սնած է 1670ին Երեւան (Բաղէշ): Հայրը՝ մահտեսի Աւետիք, մայրը՝ Ճնինա: Ռւսումը ստացած է Ամրուլու Վանքին մէջ, աշակերտելով Բարիչնցի Վարդան Վարդապետին: Գաւազանի իշխանութիւնն ստացած է 1692ին, իսկ Եպիսկոպոսական օծում՝ 1704էն առաջ: Իր մեծանուն վարդապետին մահէն ետք (1704) կը հեռանայ վանքէն բանի մը ընկերներով եւ կը միաբանակցի Տարօնի Ս. Կարուակետ Վանքին եւ կը ատանձնէ առաջնորդի պաշտօնը:

Գրիգոր Եպիսկոպոս Երուսաղէմի պատրիարք կը նույակուի 1715 Սեպտեմբեր 13ին: Կը անդրանիկ կոնդակը կը գրէ 1717, Հոկտեմբեր 2ին եւ կ. Պոլսէն կը դրկէ Երուսաղէմ, որով իրեն լիազօր փոխանորդ կը կարգէ Երուսաղէմացի Յովհաննէս (Հաննա) Վարդապետը:

Ս. Եակորեանց Վանքը ծանր պարտի տակ կը հեծէր: Գրիգոր շղթայ մը Վ'անցնէ իր վիպը (1718) յայտարարելով թէ պիտի յնանէ զայն մինչեւ որ Ս. Աթոռը ազատուի իր պարտիքէն:

‘Եամարքի ճամրով դէպի Երուսաղէմ ուղեւորելէ առաջ մայրաքաղաքին մէջ իրեն փոխանորդ կը նշանակէ Յովհաննէս Կոլոս պատրիարքը: Ճամրուն վրայ կը հանդիպի Հալէպէ եւ Դամասկոս եւ կը ժամանէ Երուսաղէմ 1721, Փետրուար 12ին:’

Եինարար պատրիարքը անմիջապէս կը ծեսնակէ գործի եւ կը կանգնէ Ս. Եակորեանց Տաճարի աւագ սեղանին փառաւոր խաչկալը (1721): Ապա եռանդուն թափով կը նորոգուին Երկուսասան Առաքելոց, Ս. Ստեփանոսի, Ս. Էջմիածնի եւ Ս. Թէոդորոսի եկեղեցիները. Ս. Հրեշտակապետաց, Ս. Ծննդեան, Ս. Փրկիի, եւ Յովպէի վանքերը (1724-1727):

Ս. Եակորեանց Տաճարը եւ Ս. Գլխադրի մատուռը կ'արժանանան մեծագոյն նորագութեան: Տաճարին պատերը կը զարդարուին ճարտար նախարար նախարար կը գարդարուի ին ճարտար պատերը կ'արժանանան մեծագույն առաջատար պատերը կը գարդարուի ին ճարտար պատերը կը գարդարուի ին ճարտար պատերը եւ ուկեցօծ մարմարենորդ:

Մասնաւոր գուրգուռների տռարկայ կ'ըլլան ծեռագիրները: Կ. Պոլսէն հրաւիրուած տպագրի Գրիգորը մեծ ինամբով կը նորոցէ եւ կը կազմէ շատ մը ինը եւ թանկացին մատեաններ:

Մինչ մէկ կողմէն շինարարական աշխատանքներ կը կատարուէին, միւս կողմէն պարտի մուրհակները կը նջուէին մի առ մի: Ութ հարիւր քասկի հասնող հսկայական պարտի ջնջումը իրագործելէ ետք Գրիգոր Պատրիարք վիզէն կը հանէ պատմական շղթան եւ կը քազմի Առաքելական Աթոռ:

Իր կարեւորագոյն գործերէն մին կ'ը լայ Ս. Յակոբինց Վանքին մերձակայ շատ մը տուններ գնել եւ միացնել Վանքին, շուրջը կառուցանելով ամուր եւ բարձր պատեր (1729):

Վանական նորոգութեանց գործը իր ընթացքին մէջ է միշտ: Կը նորոգուին սեղանատունը (1741) եւ վանքին արեւմտեան նակատը: Կը շինուին գարպասատունը եւ վանքին շրեց աւագ դուռը (1743):

Անզուգական Պատրիարքը կը վախճանի 1749, Փետրուար 12ին, եւ կը թաղուի Ս. Փրկիի եկեղեցին գալիթը, իր մեծահոյակ անուանակցին՝ Գրիգոր Պարոնտէրի մօտ: Եղթայակիր իր ետեւը կը թողուր սուրբը եւ մեծ մարդու մը պահնակի յիշատակը:

Գրիգոր Շիրուանցի իր գրին ալ ի սպաս դրած է Ս. Աթոռի պայծառացման, գրելով բազմաթիւ եւ ընդարձակ նամակներ: Կ'արժէ յիշել նաև իր մասնակի ինքնակնամարութիւնը (1710-1717) եւ Ուղեգրութիւնը (1736-1740):

30. - Յակոբ Նուխան, 1749-1752. — Ծնած է Ակնայ Զիմարա գիւղը, շ. 1706ին: Որդին էր Նալօլու Պոլսի եւ Թամամի: Պատանեկան տարիքին գացած է Պոլիս: Նախ եղած է աշակերտը Պալտասար Դպրի եւ ապա մտած Կոյուտի հիմնած Դպրանոցը, ուր դասատուներու կարգն կը գտնուէին Ղուկաս Վրդ. Խարբերդցի եւ Պասպար Դպրի Սեբաստացի:

Յակոբ կուսակրօն բահանայ ծեռնադրուած է 1726ին, վարդապետական գաւազն ստացած է 1728ին, եպիսկոպոս ծուեած է կ'ըմանածին 1730ին, եւ ծայրագոյն վարդապետի աստիճանով պատրուած: Գրիգոր Շղթայակիր Պատրիարքէն 1734ին, Երուսաղէմի մէջ:

Եղթայակիր 1740ին զինքը կարգած է Երուսաղէմի Պատրիարքութեան փոխանորդի կ. Պոլսի: Կոյուտի մահէն ետք, անոր կոտակին համածայն Նախեան կ'ընթրուի կ. Պոլսոյ Պատրիարք 1741 Փետրուար 15ին, եւ այդ պաշտօնին վրայ կը մնայ մինչեւ 1749 Մարտ 26:

Երբ կը վախճանի Եղթայակիր, անոր կը յաջորդէ Նախեան, ընտրուելով 1749 Ապրիլ 18ին եւ երեք տարի կը պաշտօնավարէ իրեւ Պատրիարք Երուսաղէմի:

Ապա դարձեալ կը ստանձնէ Կ. Պոլսոյ պատրիարքութիւնը 1552 Մայիս 16ին եւ այդ պաշտօնին վրայ կը վախճանի, հաւանաբար թորախտի հնեւեանքով. 1764 Յունիսի 19ին: Անհւնները կ'ամփոփուին Բանկալիթի Հայոց գերեզմանատունը, Գուղայեցի Յակոր Կաթոլիկոսի ջրմին մօտ:

Նախան Յակոր գրական մարզի մէջ իր հսկայական վասարակով հանդիսացաւ փառքը Կոյուսի Դպրոցին:

31. - Թէսդուսու Խորենացի, Տարօնացի, շ. 1690-1761. - Ծնած է Ժ. Դարու Վերջերը: Որդին էր Առաքել քահանայի եւ Վարդանոյի: Աշակերտած է Շղթայակիր Գրիգոր Պատրիարքին, որմէ ստացած է ծարյագոյն վարդապետի աստիճան: Երուսաղէմի Պատրիարքական Աթոռը բարձրաած է 1752ին: Իր պաշտօնավարութեան միջոցին սալարկել տուած է Բեթղեհէմի Ս. Ծննդեան Վանուց, Երուսաղէմի Ս. Յակորեանց Վանքին մէջ՝ Ս. Էջմիածին, Ս. Ստեփանոս, եւ Ս. Թէոդորոս եկեղեցիներուն, Արեգաթաղի եւ Պատրիարքարանի, ինչպէս նաև Ս. Յարութեան Տաճարի հայապատկան Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյն տանիքները: Զատկի ծրագալոյցի լուսահանութեան հրովարտակը նորոգել տուած է 1755ին: Վախճանած է 1761, Դեկտեմբերի 6+7ի գիշերը, բարուր եւ բաղցը մահուամբու, եւ յաջորդ օրը թաղուած է Ս. Փրկիչ եկեղեցին գաւիթը:

32. - Կառապետ Դանձակեցի, 1700?-1768. - Ծնած է հաւանաբար Ժ. Դարու սկիզբը: Որդին էր Սահակի նաև լուսուի: Երուսաղէմ եկած է 1734ին: Եղած է ծեռնասուն աշակերտ Խորենացի Թէոդորոս Վարդապետին: Արեգայ ծեռնադրուած է Գր. Շղթայակիր Պատրիարքէն 1737ին:

Օրինակած է, 1738ին, Դաւիթ Փիլիսոփայի Սահմանը իմաստափրութեան գիրքին վրայ Առաքել Սիրնեցիի գրած Մելութիւնը, մինչ դաս կ'առնէր (Զեռ. Ս. Թիւ 804):

Կ. Պոլսոյ գտնուած է 1750-1755 թւրականներուն, Ս. Աթոռոյ գործերով: Երուսաղէմ վերադառնալէն ետք նուիրակութեան դրկուած է Եւդոկիա (1759-61): Նուիրակութեանէ դարձին ընտրուած է պատրիարք (1761, Ապրիլ 4):

Առանց ժամանակ կորսնցնելու ծեռնարկած է շինարարական աշխատանքներու: Նորոգել տուած է Թերիոյ Հոգետունք եւ Ռամէէի Վանքը (1763): Ենինել տուած է տասներկու սենեկաններ, որոնք Զմիւռնիոյ Թաղ կոչուած առած են (1764): Սալարկել տուած է Ս. Յարութեան Տաճարի տանիքին ամասը, որ կը գտնուի Հայոց բաժնին վերեւ (1764) Նոյնպէս սալարկել տուած է Ս. Յակորեանց Վանքի խուցերուն եւ Ս. Հրեշտակապետաց Վանքին տանիքները (1765):

Կարապետ Գանձակցին գրած է շարք մը կրօնական բերթուածներ, որոնք տրաուած են, 1767ին, Հաննէ Վարդապետի երուսաղմայ Պատմութեան Բ. տպագրութեան իրեւ յաւելուած:

Վախճանած է 1768, Յունուար 24ին, եւ թաղուած է Ս. Փրկիչ գաւիթը:

33. - Պալսո Վանեցի, շ. 1710-1775. - Ծնած է Ժ. Դարու սկիզբները: Հօրը անունն էր Մարգար, իսկ մօրը՝ Փէրուսիան: Միաբանակցելու համար Երուսաղէմ եկած է 1734ին: Աշակերտած է Խորենացի Թէոդորոս Վարդապետին: Արեգայ ծեռնադրը ևած է 1759ին: Եղած է նուիրակ Վանայ (1747), եւ այդ առթիւ ծեռք բերած է Վասակ Արքայեղբօր թանկարձէք Աւետարանը (Զեռ. Ս. Թիւ 265): Եպիսկոպոս ծեռնադրուած է Մինաս Կաթողիկոսէն 1752ին: Դարձեալ նուիրակ՝ Զմիւռնիոյ (1760): Գերազանալով Ս. Սթոռ ծառայած է իրեւ Պարպասրնկալ (1762-1767): Պատրիարք ընտրուած է 1768, Ապրիլ 12ին, եւ եօթնամեայ տագնապալի շրջան մը բոլորեւ ետք Վախճանած է 1775, Մայիս 10ին, եւ թաղուած է Ս. Փրկիչ գաւիթը:

34. - Յովակիմ Քանակեռոցի, + 1793. - Կը պատմուի թէ առաջին անգամ Երուսաղէմ գալուն Յովակիմ առջեւ ծովը ինկած է, բովը գտնուեղ ծեռագիր Աւետարանին հնա, եւ ազատուած. այդ պատճառաւ կոչուած է Ծովագծին:

Եղած է աշակերտ Գրիգոր Շղթայակիի: Յիշուած է իրեւ Արեգայ 1751ին: Մայրագոյն Վարդապետի գաւազան ստացած է Թէոդորոս Խորենացի Վարդապետէն: Եպիսկոպոս ծեռնադրուած է 1762ին, Շամախնեցի Յակոր Կաթողիկոսէն: Վարած է

ՊԱՏՄԱԿԱՆ

ՄԱՍՆԱԿՈՒՐ ՊԱՏՄՈԳՐՈՒԹԻՒՆ Ս. ՆՇԱՆԻ ՎԱՌՈՒՑ ՍԵԲՈՍՏԻՈՅ

ԳԼՈՒԽ Դ.

Յաղացս նահատակուրեան թեոդորոսի Աբեղային եւ Տեսչուրեան նահանգին Սերբասիոյ Գրիգորի եւ Առակ և պահպառուաց եւ Կարուլիկոսուրեան Տեսան Անանիայի 'ի Սիբասիա ՚ի վիճ Ս. Նշանի:

Դառնազէտ և բազմավիշտ ժամանակիս (Շնկ = 1118) կերեկեցաւ այրն հանձնարեց և կորովորան Տէր Գրիգոր Արքեպօս.ն և յաջորդեաց զկնի ժանաւան Դաւթի յԱթոռ Արքեպօս.ութեան Ակրատա-սիոյ ՚ի վաճառ Ս. Նշանի, որոյ երկրորդ ամին նահատակեցաւ Սուրբն Թէոդորոս արեգան, երջանիկ վկայն՝ ի Կաթողիկոսութեան Տեսան Գրիգորի՝ եղջրոյ Շնորհալույն, Սա էր Ակրատատացի որդի՝ Գոհարինեայ վկայի կրօնաւորեալ ՚ի վաճառ Ս. Նշանի, Ամրատանեալ օժանց զնամնէ ու Ալքիառ ամիրայ Սերատիոյ՝ կոչեաց զնա առաջի իւր և յորդորեաց Բողուլ զքրիստութիւն, ապա թէ ոչ գանք և առաջանք եւ բառան կայ՝ ասէ, առաջի ըստ: Գատասախնի ևս Թէօդորոս. ևս

քրիստոնեայ եմ և Արեղայ և պաշտեմ զԱԾ Հայր և զԱրդի նորու Միածին և զՍուրբ Հոգին և զայլ հաւատու կամ զկրօնս ոչ կարիմ առնուլ յանձնաւ, Յա-սուցեան ընդ այս Ամիրայն հրամայեաց հորկանել զնա և գնել 'ի բանս, և բազ-մօք տառապեցուցանել և ապա ետ հանել 'ի տուն ազօթից իւրեանց և դանիիքն սուսերամերկ սորպէին զնա ժամանել 'ի ներքու և իրբե ոչ եմոււ: չարաչար տոն-ջեցին զնա և գարձեալ արկին 'ի բանտ: Յորժամ լոււաւ Արքեպօս.ն Ակրատատիոյ Տէր Գրիգոր, գրեալ առ գկոյյն բանս միսիթարութեան և բաջալիրոս' յօժմրու-թեամբ մեսանել վասն Ք.ի. Զկնի ոյ-սորիկ ժամանեաց զնա Ամիրայն 'ի ձեռա-թոռոսի դատաւորին՝ որ դարձեալ էր 'ի քրիստոնէութենէ և նա յետ բաղում սպանալոյց՝ անխախտ եգիս զերանելին ետ առնիւ և սպանանել և դանիիքն ըն-կեցին զնա յերկիր և նարին յերկար ա-քաց և բռնձի և ապա սրով յերիս մա-սունան հայն զմարմին նորա և այնպէս թաւլելով յարեան իւրում աւանդեաց զնոգին 'ի ձեռս Աստուծոյ (ՇՆԿ = 1149):

Երուսաղէմի Փոխանորդութիւնը ի Կ. Պոլիմ տասն եւ մէկ տարի (1765-1775):

Պատրիարք ընտրուած է 1775ին, եւ յիտ տասն եւ ութամեայ պաշտօնավարու-թեան վախճանած է 1793, Սեպտեմբեր 25ին, եւ թաղուած Ս. Փրկչի գաւիթը:

35. — Պետրոս Նեղոկիացի, + 1800. — Զեռնասուն աշակերտ Գանձակեցի Կարապետ Պատրիարքի: Իրրեւ վարդապետ յիշ-ուած է 1768ին: Եպիսկոպոս ծեռնադրուած է 1788ին: Պատրիարք ընտրուած է 1793ին:

Խուսաց կայսրէն երկզիսանի արծուի շքա-նշան մը ստացած է 1799ին:

Վանական գործերով Յոպակ գացած է 1800ին, եւ ծանր հիւանդութեան մը նե-տեւանքով վախճանած է անդ Յունիս 21ին, եւ թաղուած տեղուոյն հայկական գերեզ-մանատունը:

Յոպակի Տեսուչ Նիկոմիդացի Գրիգո-րիս Վարդապետ 1837ին Պետրոս Պատ-րիարքի սկսորները փոխադրած է Ս. Նկ-կողայոս եկեղեցին զաւիթը եւ ամփոփած յատուկ գամբանի մը մէջ:

Ն. ԱՐ. ԾՈՎԱԿԱՆ